

կուէիին զայն ներկայացնելու բարձր կարողու-
թեան, ինչպէս նաեւ անոր ոճին, կուռ անսովթեւեթ
ու խորամուտ:

Այս աշխատութիւններէն զատ օրիորդ Տէր-
եկրսէսեան գրած է շարք մը յօդուածներ. Հայե-
րէն, «Հայաստանեայց Եկեղեցի» նիւ Երոք հրա-
տարակուող ամօթեայ Հանդէսին մէջ, ինչպէս
նաեւ Փրանսերէն եւ անգլիերէն, Փրանսական եւ
ամերիկեան գանազան Հանդէսներու մէջ, բիւզան-
դական եւ հայկական արուեստներու մասին:

Իր Փարիզ վերջին այցելութեան պահուն, ան
ըբաւ ուշագրաւ բանաստեղծներէն, առաինը՝
Հ. Բ. Ը. Միութեան մատենադարանին մէջ, միւս-
ները՝ Սորպոնը:

Միրաբիէ Տէր-Ներսէսեան, էթէ չեմ սխալիր

առաջին հայ կինն է որ պատմական ուսումնասի-
րութիւններու մասին հատորներ գրած է եւ դնա-
հատուած անգլիացի, Փրանսացի եւ հայ պատմա-
բաններէ:

Հարազատ զաւակը Մայր Հայրենիքին, հոգին
զեղուն պաշտումով, ջանացած է ընկերկը զարեբը
եւ շողշողացնել անոր հնամենի փառքը, ինչպէս
նաեւ երկիրներ լուսաւորող անոր քաղաքակրթու-
թիւնն ու արուեստները, ճիշդ անոր հրաշալի վե-
րածնունդին պահուն:

Հայ կնոջ փառապսակին ամենէն թանկարժէք
գոհարն է Օր. Տէր-Ներսէսեան, եւ ինչ որ անհու-
նօրէն հրապուրիչ է իր մօտ, իր բարձր արժանիք-
ներուն հետ, իր շնորհազեղ պարզութիւնն է:

ԱՆԱՏԻՍ

Ս Ի Ր Ե Ր Գ

Ի՞նչպէս երգեմ, ի՞նչպէս զովեմ, սէ՛ր իմ, զեզ.
Նրմանցընեմ զարուններո՞ւն զեզ ալւան,
Թէ՛ մրգաւէտ ամրան շունչին տօթակէց.
Դուն թէ՛ երգ ես, թէ՛ վէճք անրոյժ յաւիտեան:

Ա՛հ, իմ քաղցրի՛կ, իմ աննրման, իմ անգի՛ն,
Ի՞նչ բառերով զեզ բացատրեմ զունազեղ,
Հոգւոյս պա՛րն ես, սրտիս երա՛զ թրթռաղին,
Լոկ դուն ես որ կեանքին կուտաս թեւ շքեցի:

Հըրու ծառան դարձեք եմ, տե՛ս, զըմայջիդ,
Եւ ամէն օր ըզբե՛զ կ'ներգեմ միայաք
Ձերմ երգերով, որպէս մանուկ միամիտ,
Որպէս բոցեղ յուզումներով խելազար:

Կը կարծէի թ'անցեր էի այս ճամբէն
Ու ճաշակեր անոր ծաղիկը եւ փուշ,
Եւ թէ փորձուած սիրտըս ծանօթ էր արդէն
Միրոյ ամէն մէկ խաղին շար ու զեքուշ:

Ահա կրկին ան կը խըլէ ամէն ինչ,
Իմաստութիւնն ինչ որ կըտակ ըբաւ ինձ,
Ու փոխարէն կուտայ երկինք մ'աղուաջինջ,
Եւ անըսպառ ոսկեղէն յոյս ու թախիծ:

Փիլատէլփիա ՅԱԿՈՒ ԳՈՒՅՈՒՄՃԵԱՆ